



ՕՐԱԳԻՐ ՏԱՄԵՐԵԱՅ

U. S. G.

1861

Այս հրատարակութի Ամսայի 12-ին այն էր վերգին: Վեցամսեայ գինն է 60 դահնեկան ԿԱՆԱՆԻ: Աւագոց կրաքարագրութիլ: Պօխս Ջեննիբի խանը վերի յարքը թ. 4-5-ի Խմբագիր սենենակը. եւ Սկրնենը Մարգարեթն Արքոյ Յարութիւն ապայի գրառունեց: Սուբրագրութիւնը 1861 Յունիւար 10-ին կսկսին:

Առզի լրգանին ամբողջ ¹² քիւը ուզողը ²⁰ դանէկան պի-
տի վնարե։
Անձնական՝ լսնու մը համար ըլլալու ծանացնանց նա-
մեմատարար ասկալուրիւն կըլլայ։
Եւ եւ իցէ նախակ եւ գրութիւնք Խմբագրին պիտի
ուսիւ։

28 ФЕСТА ЧУДА

ԵՐԿՐՈՒ ՀՅԱՆԻ

Февраль 18

ΕΩΝΤΟΥ

ՄԵՂՈՒ

4, U, U

«Տարեգիրն ու մասով մըն ալ ուղղիչ ազգային
կեանքին» :

§^{ku} У^{ku}л^{oL} ї^hл^u 424 к^{ku}л^u 1

6

Մեղումն նոր տարւոյ շնորհաւորութեան
առօթիւ վերացեալ մոքով մը շարադրած այն սան-
դարամետական յօդուածին վրայօք սկրսանձ քըն-
նադատառութիւննիս ճշմարիտ ազդասիրաց ոմանց
ազդելով՝ այս անգամն նոցունց կողմանէ հետզհե-
տէ քանի մը նամակ ընկալաք, որոնք Մեղումն
անխոհեմարար (յաւետ տիտայարար) և հպարտ
կերպով ըսածները մեղադրելով՝ սրտի ցաւօք և
սաստիկ ճշմարտութեամբ մը կը մերժեն անդր
ամենաընդդէմ ազգի և կրօնի իրաւանց կարգե-
դութ սնոստիաբանութիւնները.

Յերաւի կարելի է յիշեալ նամակները. թէ
մեզի և թէ ընթերցողաց ծանր թուին, սա
կըսն եթէ այն հոգաչքով յօդուածին ծանրու
թեանը անդամ մը ուշադրութիւն ըլլուի անոնք
առողջ քաղը ամենատղինչ և ամենաթեթեւ բաշ
ներ մը կը համերուեին. Մեղսն այն յօդուած
ծովը ասքող ազգ մը նախատած է, իսկ այս
գրութիւնները միայն Մեղու մը անալցէ թէ
զայն նախատելու, այլ ուղղակի ազգին դէմ յա-
նիրաւի եղած նախատինը մը ետ մդեյու և Մե-

զուին ինքը մասն չը բնելու նպատակաւ աղքամ սիրահան ջերմ ողիշ առաջ եկած բաներ մը ըլլ լայն յայսանի կերեին :

Բայց և այնպէս այս անգամ նոյն յօդուածին վասյօք մեր կողմէն ըլլայու գիտողութիւն ները զանց ընելով միշեալ նաև ակներուն մեկը միայն որն որ մեր ոճոյն և մեր նպատակին աւելի յարմար կերելին , (բատ խնդրոյ հեղինակին) զայն չափաւորելով մը կը հրատարակեմք , և բատ մեր արդարաստիրութեանը միւս նաև ակներն ալ որ քիչ մը աւելի կրիւք գրուած են , տնոնց հըրատարակութիւնն ալ բողորովին զանց կընեմք , միանգամայն ներռաւմ խնդրելով անոնց Երգչեղինակներէն , վասն զի մեր նպատակը (ով ըլլայ նե ըլլայ) անձ նախատել չէ , այլ անձին սիրու մունքները իրեն ձանչցընել , երբեմն թեթև և երբեմն ծանր ծշմարտութեամբ , և անով որքան կարելի է այնալիսին ու զղութեան ձամբան հըրատիրել է . Աւստի գիտնան այն նամակաց հեղինակները թէ քանի որ մեր նպատակը այս է այնպէս կարդէ գուրս կրիւք գրուած նաև ակները երբէք ընդունելի չեն մեր կողմէն , և գուրտեալ զըլլայ որ գժկամակին զանոնք չի հրատարակենուա համար :

Ահանասիկ Նամակը:

«Արդոյ լմիւաղիր» . . . 3
«Գեր Արեւելիան դարս երկրորդ Երջանին առ-
շի (13) թուոյն վերջերը հրաշագործ Սեղուի 121
թուով այս ամեն ծանօթ եւ անծանօթ մերձաւոր
եւ հեռաւոր շնորհցող եւ բարեկամ ողջամիտ
եւ հայրենասեր Հայերուն ընծայուած (ոլիմպի-
ական թուականուց) նոր (մանուռանդ հին) տարւոյ շը-
նորհաւորութեան, եւ անոնց հոգեւոր եւ մարմնա-

և ամեն զործերուն յաջողութեան բարեմաղթութեանցը նկատմամբ քանի մը խօսք յիշենէդ ետքը խոստացեր էիք ձեր յառաջիկայ թիւերուն մէջ բնուգարձակապէս այն բարեմաղթութեանց ինչ կերպնորածնունդ բաներ ըլլալը բոլոր Հայ հասարակութեան իմացնել.

Այն առենէն 'ի վեր անհամբեր սրտի կ'սպասէինք ձեր խոստման արդեանցը, որպէս զի այն նորահըրաջ գրութեան վրայօք ունեցած ձեր կարծիքը յայտնապէս տեսնելով, մերին անոր վրայ ունեցած լիովին կարծիքն ալ ձեր կարծեացը հետ (եթէ կարելի է) միացնելով՝ մեր կողմէն ալ պարտ ու պատշաճ եղածը օրագրոյդ միջոցաւ 'ի գործ գնեմք.

Եւ արդ ահա վերջապէս հրատարակուած տեսանք Դարուդ 46 թուով ձեր խոստման արդիւնքը, եւ անով յայտնի խմացանք ձեր ազնիւ կարծիքը նոյն նզովուած գրութեան վրայ, (որն որ ուրիշները զայն ոչինչ բանի մը տեղ դրած մինչեւ ցարդ անոր վրայ երկու խօսք անգուստ չնելով անտարեր կեցած են) ... ուստի ասով համարձակեցանք անոր գէմ ըրած ներկայ խորհրդածութիւննի՞ Ձերդ աղդամութեան քըննութեանը յանձնելու ... եւ այնպէս եթէ արժան կը դատէք 'ի սէր Ազգի յառաջիկայ թերթերնաւդ մէջ հրատարակէք՝ իբր Մեղուի ընթերցողներէն մէկուն իր բարեմաղթութեանցը փոխարէն բարեմաղթութիւն մը . . . ».

« Ասոնք ըսելէն վերջը գամք մեր խորհրդածութեանը».

« Արդ՝ Մեղուն վերցիշեալ ամէճնքը բարեմաղթելին վերջը՝ կը խնդրէ իր ընթերցողներէն որ իր հետը « փոքր մի 'ի հայլի» արկաննեն ինչ որ դործած է անցեւալին մէջ, միանգամայն թողութիւն կը խնդրէ այս ձանձրութեանը համար ըսելով « երեւ տնածութիւն չը պատճառեր մեր ընթերցողաց պան մ'եվլի աշխատցնել իրենց միտքը »: Ասուած թողութիւն չնորհեցէ եղացը Մեղուն առ կախուկ պաղուկ . . . եւ քիչ մըն ալ խելքի պակասութենէ առաջ եկած ընթերցողաքն համար, զոր մինչեւ ցարդ ունեցեր էր . . . եւ միանգամայն ներէ մեղլի խմացնելու իրեն որ նոր տարին դեռ իրեն համար շընորհաւոր չէ եղած, ըստ որում իր նոր տարւոյն հետ ընթերցողացը մաղթած չնորհառական խօսքերէն առնենքն ալ համոզուեցան որ ալ իրմէն նըպաստ ազգի գործ մը առաջ գալու յոյս չի կայ, եւ Մեղուն ուրիշ բան չէ՝ այլ միայն Ազգին անհորդութուն ինքնահաւան եւ գրգուիչ մէկ անհատը. ոչ թէ Ազգային պարտէ զներու մէջ բնականապէս մեղր շինող այլ սոսկ տղաղացող, բղացող եւ ազգը մի միայն խայթելու զբաղող մը . . . »:

Ասոնք մէկդի թուով հիմայ տեսնեմք թէ Մեղուն եղբայրնիս ինչ ըսեմք պիտի ունենայ մեր հե-

տեւեալ դիտողութիւններուն . . . »

Մեղուն թէն իր ընթերցողները գրգռելով մը ոտք կը հանէ վերոյիշեալ հրաէրը ընելով. բայց համեմատալով որ անոնց հետ հաշուի նըստած ժամանակ իրեն չատ սուղի պիտի նստի եւ ամսոնց առջն խաղք ու խայտառակ պիտի ըլլայ, մէկէն կը զղայ ըրածին, եւ հաջուին պաշտօնը միայն իւր վրայ առած կ'սկըսի հետեւեալ գոռազարանութիւնն ընել. « Արդ Մեղուն . . . Ազգային կեանքի տարեգիրն են. Մասով մ'ալ ուղղիցն եղած է . . . ի՞նչ, ի՞նչ. Ազգային կեանքի տարեգիր . . . աղէկ որ ասով ինչ ըսել կ'ուզէ աղէկ մը չի համկըցանք. թող ասոր վրայ ինք ուզածին չափ պարծնայ, դոգորազնայ, ուլինայ, եւ հպարտանայ, բայց — մասով մինալ ուզզի՞չ — . . . ահա հոս մեծ ապուր է կերեր Մեղուն . . . »

Ազգի մը ուղղիչն ըլլալու երես բերան կրնա՞մք արգեօք տեսնել Մեղուի վրայ, չէ՞ որ մարդս ուրիշը ուղղելու համար պէտք է որ նախ ինքը զինքը մը ուղղած, ի՞նչպէս ուրիմ կրնայ ընդունուիլ որ ուղղուելու կարօտ եղած Մեղուն Ազգային կեանքի ուղղիչ մը — եղած է կամ պիտի ըլլայ . . . կարծեմք այս յանդկնութիւնն ընելու համարձակութիւնը իւր աննման գործերէն չափելով առած է. բայց ո՞ր գործերէն՝ Արդեօք « Մանկասարի հարսնիքներքն, եազից վարժապետներու պատմութիւններէ՞ն, շատ մը խեւական եւ ինքը մը մեծարելու համար միայն դրած երկար երկար յօդուածներէ՞ն, առանձին ազնիւ եւ սրբազն անհամենքու դէմ մաքառելէ՞ն . . . եւ այն, եւ այն, եւ այն, եւ այն, եւ այն: »

Ասոնցիէ՛ 'ի զատ քարատիպով յօրինուած այն աննման եւ գարշելի պատկերներէ՞ն . . . եւ այլ անթիւ աղգավնաս հրատարակութիւններէ՞ն առնելով ըստած է թէ. եւ Ազգին ուղղիչն են փոխանակ ըսելու թէ եւ Ազգին գրգռիչն եւ հարուածն եմ . . . :

Մենք գիտէնք որ Մեղուն դեռ երեկ քանի քանի անգամ Ազգին գէմ ըրած անխոնեմութիւնները, սիսալուն քնները հրապարակաւ խոստովանելով, եւ հազիւ թէ իւր սիսալուն քններուն ներողութիւնը ընդունելով ազգին չնորհացը նորանոր արժանացաւ, բայց ի՞նչ յանդկնութիւն է այսօրուան Մեղուին ելելին ու ինքը հրապարակաւ. Ազգային կենաց ուղղիչ հրատարակելը . . . միթէ չայց ազգը Մեղուի պէս անխոնեմ եւ ինքնահաւան ուղղիչներո՞վ պիտի ուղղուի . . . Եղո՞ւկ քեզ չայց ազգ ո՞ր բարձրութեանէ ո՞ր ցածութեան խոնարհեցար, չիստեմք որ գետ պիտի խորնարհի՞ս, պիտի լոե՞ս, պիտի հոե՞ս, պիտի համբերե՞ս այսքան անարգամասաց . . . »

Այս ալ անմիմեք, կը խնդրէ Մեղուն թէ թո-

յին հարահաստատ միութիւնն ու խաղաղութիւնը վերատին խանգարուելու երկիրականը օրաւուք սահմանադրության նշանները կը նշմարուին։ Դարձեալ ներեն մեղի այսպիսիք որ կարելի է Մեղուի գեմ գրածներնիս ուղղակի իրենց ալ շպչի բայց և այնպէս զինոցած ըլամն որ նպատակնիս ոչ Մեղուին և ոչ ալ իրենց գեմ յանիրաւի մաքառիլ մըն է, զի ոչ մենք առանձին ատելութիւն մը ունիմք իրենց անձնականին գէմ, և ոչ ալ իրենք մեղի մնաս մը հասուցած են, այլ միայն աղեկ նկատելով թէ իրենց այն կերպ ընթացքը բօվանդակ Ազգին պատուոյն ու համբաւոյն սաստկապէս կը ֆլասեն, անոր անգորրութիւնն ու յառաջադիմութիւնը կ'արգիւլեն, հասարակութիւնը կը գրգռեն ու կրխուովեն, ազգին աղաւնիամիտ մասին մորքերը կը պղտորեն ու զերենք կը գայթակղեցընեն, (համառօտ ըստընվ) այս կերպ վարմունքներով կրօնքն ու աղդութիւնը, Ակեղեցական և աշխարհական զերար անցուցած՝ ազգին ապագայ ցաւալի կործանումը կ'աճապարեն . . . Մենք ասոնք խօսքով կ'ըսեմք և գործով քանի մը յայտնի օրինակներ ալ ապացոյցներովը ժամանակին աշքերւնուն առջին կը դնեմք որ խօսքն ու գործքը բալգատեն, ու այնպէս եթէ կը յարգեն կրօնքնին ու կը միրեն աղգերնին հարկ կ'ըլլայ որ այս վանասակար վարմունքնին յետս կոչելով անոնց նըսպաստ և առանց պայծառութեանը յարինոր վարմունքներ ձեռք առած՝ զաննեմք մօտավուտ վասնգէ մը աղաւելու համար ճշմարիտ ազգասիրութեան ու կրօնասիրութեան մը հետեւին։ Այս խօսքերը քանի մը անդամ ըսած եմք, և ահա այս անգամ նորեն կը կրկնեմք, և ՚ի վերջո կըսեմք թէ տամբ Վատուած որ մեր այս ըսածներուն վնայ համոզուելով արթնային իրենց խորունկ քուներնեն, ու յայտնի տեսմնին իրենց այս նպաստ ազգի և կրօնի մնասակար ընթացքը, ու այնպէս կըենք զերեմք ուղղեին։

— “Աէր” անթւն Պատուական, Հանքէսր
իւր 12 թըրոյն մէջ Յօդուած մը հրատարա-
կած է “Կոռուց անսպասի Ա անքին հարատու-
թիւնը վերնագրով՝ Այս յօդուածին մէջ իխաւ-
կարեւոր և գիտողութեան արքանի կէտեր ըլտ-
լոն, հարկ կը սեալեմք դայն ամբողջ քաղելով
օրագրուս միջոցաւ ընթերցողաց հաղորդելու
մէր կողմէն անոր փայօք ըլսալու խորհրդածու-
թիւնը գալ անդամուն թողնելով։

ԿՏՈՒՅ ԱՆԱՊԱՏԻ ՎԱՐԵՔԻՆ ՀԱՐՍԱԿԻԹԻԿԱ
Հենեկալ յօդուածին խմբազրութիւնը քեկէտ
մերն է, բայց սատ իմանտին, եւ մեջը պարու-
նակուած եղելութիւններուն պատասխանաւոռու-
թեամբ քանի մը պատուաւոր Վասնեցի անձանց
բերնով մեզի հրատարակուելու առաջարկուած է :

Մեղումն 124 թուոյն « Արուսաղէմի վանքը և
Միաբանութիւնը եւ Աղջոյ» վերնագրով յօդուածին մէջ՝
կտուց անապատի Միաբանութեան վերաբերեալ քա-
նի մը եղելութիւններ պարունակող պարբերութիւն
մը կը կարդանք որ հետեւեան է : « Միթէ չը պի-
տի հարցընէ երբէք Աղջոյ Կրօնական ժողովին վան-
ցի Պօղոս վարդապետին թէ ո՞ւր է Անապատի վան-
քին հարստութիւնը, երբ ասկէ տասը տամնուհինդ
տարի առաջ երեք հարիսր հազար զուրուշի պատ-
րաստ դրամ ունէր, եւ Արեւելուն պատերազմին ա-
տենը չորս հազար Վանի քիչ (այս տեղի քիչէն
տամնուհինցին չափ) ցողմն իր արտերէն ծախսեց քի-
չն հազար կտրուշի . . . » :

Անապատի Վանքին աս մեծ հարստութիւնը Պօ-
ղոս վարդապետէն հարցուելէ առաջ, աս եղելու-
թիւններն հաստատուելու են : Նախ ապացուցուելու-
է թէ « ասկէ տաս տամնուհինդ տարի առաջ Անա-
պատի վանքին մէջ երեք հարիսր հազար զուրուշի
պատրաստ դրամ կար : թէ աս դումարը մինչեւ
Պօղոս վարդապետին վանահաջրութիւնը մնաց,
ու անոր ձնոքն անցաւ, քանզի Պօղոս վարդապետին
Անապատի Վանահաջր ըլլալը զեռ Յ տարի է, անի-
կայ 1856 ին Անապատի Վանահաջրութիւնն առաւ .
թէ « Արեւելուն պատմբարդին ատենը » Վանքը ցո-
րեն ծախսեց, թէ ան ատենը կամ ուրիշ որ եւ իցէ
ատեն՝ Վանքը չորս հազար Վանի քոռ ցորեն ծա-
խսած է, եւ թէ քոռը հազար դրամուշի ծախսած,
ատեն առնուած ու Պօղոս վարդապետին ձեռ քը կտէ
անոր տրամադրութիւնն ատեն մնացած է :

Առ բաներուն եղած ըլլամի պալացը ու ցուելէ ետքը, ո՞վ կը նայ ու բանալ թէ Ազգն իրաւունք չունի իշխանակ վարդապետին հարցը մեջ թէ ո՞ւր են, ասի հարստութիւնները: Ապացուցեալ նախադասութիւններու եզրակացութիւնը հարկաւ դրական ու չշնարիտ կ'ըլլայ եթէ կասպակցութիւնն ուղիղ է և Անպատճի Վանքը տաս տանձանձնին տարի առաջ եւ յերեւեան պատերազմին առենք այս ինչ հարստութիւնն ունէք ։ արդ Պօղոս Վարդապետը Արեւելուն պատերազմին ետքը Վանահայր եղաւ, ապա ան արստութեան պատասխանառու հ: Առ ձեռնարկութիւնն անստեղի է: Ուրեմն Մեղունի պատեղիչն եր մոլիբդն իրապէս սա հաւաքարստութեան ձեւնքն ըեւու է: Անապատի Վանքն այս ինչ հարստութիւնն անէք եւ անվկա Պօղոս Վարդապետին յանձնուեցաւ, ուրեմն անհկա Ազգին առջեւն անոր համար պատաս-

մար ո՞րչափ սայլ, ու պահերու համար ի՞նչ ընդարձակութեամբ համբարանոցներ պէտք են. Յիսուն քորի համար առ հաշին ընելէ ետքը, դիւրին է անոր կրկնապատիկ, եռապատիկ, հսդապատիկ, եռ այն քանականութեանը համար ալ նոյն համամատական հաշիներն ընել. Կը կարծենք թէ մէր պատմիչն աս հաշիներն ընելու ատենը պիտի սարսափի, բայց երանի թէ իր պատմութիւնը Մեղուին հաղորդելէ առաջ աս հաշիներն ըրած ըլլար. անշուշտանակ տղայական ենթադրութիւններու տեղի տուածչէր ըլլար.

Մինչեւ ցարդ ըսուածներէն բաւական կը հասկըցուի թէ մեր պատմիչը վասպուրական գաւառին պատմական դէպքերուն ու տեղական հանդամասցը տեղեակ մէկը չէ. ուստի եւ արժանահատ չէ. Բայց մէնք ոչ այնչափ աս անձոռնի տրամաբանութիւններուն վրայ կը զարմանանք, որչափ Մեղուին որ ամսոց հաւատք ընծայերու չափ դիւրահաւան կը գտնուի: Կը ինսդենք ան պատուական խմբագրէնոր անանկ կցիսուր փաստերով զօղոս վարդապետանցանցաւոր երեւցըներու ջանացոներու հաւատարով, ամբողջ գաւառի մը հանդարտ ժողովուրդը զուր տեղը չվատացընէ: Գիտցած ըլլայ թէ ե՛ր որ սոյց պացոյցներով որ եւ իցէ մէկու մը դէմ ամբաստանութիւն մը յառաջ բերէ, անիրաւութեան վրէժիւընդիր ըլլարու համար մենք ալ անոր հետ ենք. բայց երբոր մեր երկրին, մեր ժողովուրդին, մեր վարդապետներուն, վանքերուն, վերջապէս որ եւ իցէ անձի դէմ առանց ապացոյցի ու առանց հաւանակութեան բան մը կը հրատարակէ, 'ի խոճէ մտաց եւ 'ի պարտուց հայրենասիրութեան դրով պատասխան տալու պարտաւոր պիտի ըլլանք.

Իսկ « տաս տամուհինդ տարի յառաջ Անապատի վանքին մէջ երեք հարիւր հազար դուրուշի պատրաստ՝ կը առամ» գտնուած ըլլարուն գալով, անիկայ պատուղ անձէն կը ինսդենք որ 'ի սէր եւ յօդուտ Ազգին մեղի մանրամասն տեղեկութիւն տայ թէ ատիրողութիւնն անոր ո՞ր ականատես եւ արժաննեհաւատ անձը պատմած եւ ի՞նչ փաստերով ապացուցած է. կամ թէ ի՞նք արդեօք իր աշօքը տեսած է. կամ գիտէ թէ ան գումարը, եթէ տաս տասնուհինդ տարի առաջ իրաւ կար, մինչեւ Պողոս վարդապետին ատենը մնաց եւ անոր յանձնուեցաւ: Եթէ հասր է, կ'աղաքներ որ Անքին ինչ միջոցով ան գումարին աէր եղած ըլլան ալ մեղի իմացընէ: Քանզի իրեւ վասպուրական գաւառի Հայ ժողովուրդ՝ ամենէն առաջ մեր իրաւոնքն ու պարտաւորութիւնն է որ անիկայ վնատունք, եւ անով զեղծում ընողներէն հաշիւ ու հասուցում պահանջնենք: Միայն պէտք է գիտնալ թէ տաս տասնուհինդ տարի առաջ այնչափ գումար կար, ըլլելը մեղի համար փաստ չէ: քանզի իրաւոնք ունինք կաևկածելու թէ թերեւա աս

երեք հարիւր հազարն ալ՝ չորս հազար քոռ ցորենէն ու անկէ առնուած չորս միլիոնէն աւելի առու գութիւն չունի:

Արժան կը համարինք սա դիտողութիւնն ալ բնելու թէ, վերոյիշեալ պատմութեանը մէջ իրը վկայութիւնը բռնուելու կէտ մը կայ, այն է տարւոյն թըւականը. բայց կ'երեւի թէ մոր պատմիչն աս մասին ալ սոյց տեղեկութիւն մը չունի քանզի տաս տասնինից տարի բառերն անորոշութիւն, անստուգութիւն կը յայնան: Եւ, ամբաստանական խնդիրներուն մէջ եղելութեան մը վկայութիւն տուող անձի մը բերան՝ ասիկայ սառեթեան ընդունելի ձեւ մը չէ: Եւ նա մանաւանդ կը կարծենք թէ որ եւ իցէ անմակ տարտամ ձեւով վկայութիւն մը իր զօրութիւն մէկէն կը տկարացընէ:

ՔՆԱՐ ՀԱՅՐԵՆԻ

կամ

ՏԱՂԵՐԳՈՒԹԻՒՆՔ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԻ

ՈՒՂԵՐՉ

ԱՌ ԸՆԹԱՔՑՈՎԱԾ

Ժամանակը եկաւ հասաւ, և յուսալի է ոյ Հայկազունք ալ բաւ սեպեն օտար երգերով սըրտերնուն քաղ յը փարատելու, և քիչ մըն ալ յիշեն որ Հայոց տարագիր ճակատագիրն ալ շատ նիւթեր ունի ներդաշնակուելու. թէ անտէր Հայաստանն ալ իւր ցրուեալ զաւկըներուն արտասուքէն իւր սեպհական բաժինը կը ինդրէ ... բաւ թող բաւ սեպուի, այսափ Հայ — հեծ կըլուք, հառաջանք, և արտասուք 'ի զուր օտարաց համար վասնուիլը. և թող խեղճ Հայրենիքնիս ալ իւր իրաւունքը ընդունի ... ինչո՞ւ այսափ կարծրանալ ո՞ Հայրենակիցք, ինչո՞ւ սրտերնիս քարացընելքուն մեր Հայրենեաց դէմ ինչո՞ւ չի յիշել զայն, ինչո՞ւ չողբալ զայն, ինչո՞ւ չմիիթարել, ինչո՞ւ իւր երգերը, սիրուն, անուշիկ տաղերը իւր ունկացը չի հնջել, և իւր սրտին մաղձը ասանկով չսփոփել ա՞հ եթէ շատ պատճառներ ունինք օտարները երգելու, մէկ պատճառ մը չունի՞նք 'ի սէրն հայրենեաց երգելու ... մայր մը որբան ալ հեռու ըլլայ 'ի տեսութենէ տակաւին ծնողանէր հարազատ որդին զայն չի կրնար մոռնալ, թող ըլլայ որ անթիւ սոյցով պարագաներ զններ յաւիտեան անկից, հեռու պահեն ... Ե՞հ մայր մը որբան անուշ

Քրոնական բանագիր առջևության
ԿՐՈՆԱՍԵՐ ԵՒ ԿՐՈՆԱՄՈԼՅ

Փարիզ պատուական լրագրոյն 40 թուղյն
մէջ հետևեալ տողերը կարգացնք զօր մեծ կա-
րսորութիւն ունին դիտողութեան՝ նկատմամբ
յառաջ բերած առաջարկութեանը, և զօր աւել-
ի թշնամեաց գէնք մը պիտի լինի քան թէ պա-
տիւ Հայ — Ազգին . « Ա նք այն ասի կրօնա-
մոլչենք որ, մօաերս 17 տարեկան « Ա սիմ ա-
նուն Հրէայ մը եկաւ մեր Պատրիարքարանը,
որ քրիստոնեաց լինել կուզէր . բայց մենք վերջա-
պէս Ա . Գամանատօնին ձեռքը յանձնեցինք
զնա» . . . աչքդ ըստ պարոն Աւետարեր, ահա
կուռազանութեան նոր խնդիր մը, զոր ուղա-
ծիդ պէս հասկրնալով ուղածիդ պէս ալ դէմ
կրնար խօսիլ « ՀրէաՅ Մը ՔրիստոնեաՅ Լինել
ՈՒԶԵՐ է ԵՒ ՀԱՅՈՅ ԱԶԳԸ ԶԱՅՆ ՁԵ ԸՆԴՈՒ-
ՆԵՐ » կրնաս պօռալ կանչուրուտել, նախ հա-
յերէն հոս, եաքը Անդղեկրէն Ամերիկայի և
Անդղեսի մէջ, և բնականաբար կրնաս հետեցը-
նել թէ կամ Հայ — Ազգը բնաւ Քրիստոնեայ
է և կամ անդիի ծայր հեռի է կրօնասիրու-
թենէն . ըստ որում եթէ այսպէս չե լինիր
պէտք է որ սիրով և ուրախութեամբ պատաս-
խաներ « Ա սիմ Հրէային երբ ան Հայոց եկած
կը հարցնէր անչ ընեմ որ փրկուիմ անշուշտ
եթէ Հայոց աղոք Քրիստոնեաց լինէր Քրիս-
տոնէութեան նախնի պաշտպաններուն և առա-
քելոց պէս պիտի պատասխանէր « Հաւատա՛ Տէր
Յիսուս Քրիստոսին և պիտի փրկուիս դուն »
և որովհետեւ Հայոց Ազգը աս չէ ըրեր, այլ մա-
նաւանդ որ « Ա սիմը դարձեալ Հրէից է յանձ-
ներ. պատ ուրեմն Հայոց Ազգը կամ Քրիս-
տոնեաց չէ կամ անդիի ծայր հեռի է Քրիս-
տոնէութենէ և Արժանասիրութենէ . . . և յի-
րաւի մենք ալ այս մասիս մէջ իրաւունք կու-
տամք ձեզի եթէ Փարիզի տրուած այս տեղեւ-
կութիւնը առաջ բայց առաջ ճշմարիտ է . բայց
ասանկ ալ լինի տակաւին վերի արաւաբանու-
թիւնը իմաստակութիւն է և միայն ճշմարիտ է
Փարիզի Խմբագրին (ըստ որում « մեք » կըսէ և
ոչ թէ ուրիշ մը կը ցուցնէ) և անոնց համար
որք « Ա սիմը Ա . Գամանատօնին յանձներ են. վասն
զի նախ Փարիզի տրուած լուրը ընդ հանուր Հայ
— Ազգին կողմէն չէ . երկրորդ « Ա սիմը Հրէից

յանձնողը ընդ հանուր Ազգը չէ, ապա ուրեմն
ոչ թէ Հայոց Ազգը հեռի է կրօնասիրութիւ-
նէն և Քրիստոնեաց չէ, հապա Փարիզի խրմա-
բագիրը և անոնք որ ԱՄԵՐԻԿԱ ին մէջ կը գալութիւն

Դարձեալ թող ներէ մեզ Փարիզի Յարդյ
Խմբագիրը ըսերու որ մենք չենք կրնար հաւատա-
ընծայել այսպիսի եղելութիւն . մը պատահած
լինելուն . մինչեւ որ թէ եղելութիւնը և թէ եց
զելութեան բոլոր պարագաները չի լսեմք, ուս-
տի կը խնդրեմք խոր արգարասիրութենէն որ իր
տուած կամ թէ ըսեմ յայտնած վերցյիշեալ
գէպքը մեզի ամեն պարագաներովը սիրով բո-
յայցուէ, որով և մենք կարենամք իր տուած
լուրին հաւատաց ընծայել միամսդամայն Ճանձալ
այսպիսի մէկ Ազգային անպատճութեան պատ-
ճառ եղողը կամ եղողները . Խոկ բնաւ չենք
կրնար հաւատալ իր ալ մասնակցութիւնը, և
ան քանի մը մարդ յայտնող « ԱՄԵՐԻԿԱ » ին մէկ լի-
նելուն ըստ որում ինք Փարիզի մէջ, խոկ պատ-
ճաճ եղելութիւնը Պօլիսի մէջ անշուշտ տեղի ու-
նեցած լինելու է, և ԱՆՇՈՒՇՏ առանց իր գի-
տութեանը .

Ազեկ կ'ընեն Ազգային Յարդելի Խմբագիրը
կամ Խմբագրութեան Տնօրէնք եթէ քիչ մը խո-
հեմաբար շարժեն գրիշնին, վասն զի . . .

ՕԾՆՈՒՑՈՒՄ

— Վասիսի Յարդյ Խմբագիրը վերջն
թիւերուն մէջ Ճանուցում մը կը հրատարակէ
« Օրթագիւղ Թաւշնէլուիլքն ըսուած թաղը
Մինասեանց տունը ծախու է » ըսելով .

Այս Ճանուցման մէջ Ճանուցանողին կողը
մէն պակասութիւն մը եղած ըլլալով, այսինքն |
Օրթագիւղ Թաւշնէլուիլքն ըսուած թաղը ու-
րիշ Մինասեանի մին ալ տուն ըլլալուն (որ չէ
ծախու). այժմ կը խնդրուի Յարդյ Խմբագրէն որ
այն « Մինասեանց էն առաջ կամ ետքը գոնէ անոր
սոսկ անուան առջի գիրը դնէ որ է « Պ. » որպէս
զի որոշուի միւս Մինասեանէն որ է « Ա. » .

Ուստի կը յուսացուի որ ապնիւ Խմբագիրը
խոր արդարասիրութեամբը յառաջիկաց թերթին
մէջ խոր կողմէն կը լեցընէ այս պակասութիւնը .

Խմբագիր-Տնօրէն
Մատեառաւելութեաւ

Տպագրութիւն Ա. Բ. Քիորքնաւ